

Փարթամք ՚ի կալծն եմք ձիւնեղէն,
Եւ ՚ի կոգւոյ ճոփք ՚ի պարէն .
Իսկ յորժամ հունձք հասցեն կըրկին ,
Մեզ խոյր յոլով անդրէն երկին
Փոխան միոյս տացէ այսմիկ՝
Որ ՚ի հօտէդ կորեաւ այժմիկ :

Հ Ա Յ Ա .

Աւար արդեօք ժանեաց գայլուն
Անկաւ ոչխարն իմ ձեռասուն ,
Ում ամաթակէզ և ցըրտարբէկ
Հըսկէի զայդ և ըզերեկ ,
Ո՞չ իսկ յիշես յորժամ գետոյդ
Յորդեալ ալեքն ուրտապայտա ,
Գոմոյն ՚ի հետ ըզհօտ խաշն
Խեռ յորձանօքըն վարէին ,
Ո՞րպէս ըզգառնըն կաթնարոյծ
Սատակմանէն ՚ի ջրահեղոյց
Ածի ՚ի ծայր անդր ՚ի ըըլոյս՝
Բարձեալ ըզգալոյր բեռն ՚ի յուս :
Եւ յանըզգոյշ ՚ի մանկըտոյն
Մինչ խանձ մայրւոյն անեեալ ՚ի բուն ,
Ընդ իւղաթուրմ արմին կեղև
Պատեալ զանիուլ հուրն ՚ի ստորև ,
Սողոսկեցաւ ապա ընդ ոստա
՚ի ձարձատիւն որոտնդոստ ,
Եւ ձարակեալ յաղթող բոցոյն
Մինչ հըրդեհէր զանտառն ողջոյն ,
Բարդեալ ՚ի բարձր ՚ի յամկս ըզծուկ
Ըզկըպրային ձենձերով թուփ ,
Ո՞չ յիշես ի՞ր ըզնա ՚ի զերծ
Ածի յայնժամ խաշամբքն հանդերձ :

Հ Ա Յ Ա Կ Ի Ն .

Զիանդ կարեմ մոռանալ զայն .
Քեզ յոյժ ամիկն էր սիրական :
Կըմա ՚ի գեղմն իւր գեղանի
Ածեր ըզգրոշմըն ծիրանի ,
Եւ ստէպ տայիր ինձ զանտանեակն
Առ ՚ի զնորայն փոքրել գիսակ .
Չըքնաղ ՚ի շուրջն անդր ՚ի սանտեր
Սպիտակ կարմիր սարըն խառնէր :
Ո՞հ , ոչխարակն ընդէր կորեաւ . . .
Այլ գու սիովիեաց յուսով բարեաւ :
Աստ , ուր ուռեաց ոստի խիտ առ իխտ
Կախին ըզուրբքս ականակիտ ,
Բազմեալ ըզլոյս դու ՚ի ստորոտ
Երգեա ՚ի նուրբ քոյին ծըլոտ :
Տանօթ ձայնիդ թերես ՚ի լուր
Դարձի ոչխարն առ հովիւ իւր :

Հ Ա Յ Ա .

Յանկարծ գտանել եթէ ինձ գոյր
Ըզքեղ ոչխարդ իմ ձիւնաթոյր ,
Զըւարթ ըզքէն յօրինեալ տօն
Զքեղ անմահին տայի ՚ի ձն :
Դու քաղցրագոյն հովուիդ ես քում
Քան քեղ արօս և մեղուաց թիւմ ,
Թողեալ ըզհօտ իմ վըշտակիր
Ըըրջիւ ըզքետ քո ՚ի իւղնդիր :

Հ Ա Յ Ա Կ Ի Ն .

Ահա զպատկեր նորին վըձիտ
Հայիմ ՚ի խորս ալեաց լըձիդ .
Ահա բըլոյդ նա բարձր ՚ի սեպ
Կացեալ , ՚ի վայր ակնարկէ ստէպ .
Հայեաց ՚ի վեր , ուրախ լեր արդ
Հովիւըդ քաջ գըտեր զովսարդ :

Հ Ա Յ Ա .

Մեծ է ինձ յոյժ , եթէ ստուգիւ
Ինձ անձկալին այն ծագէ տիւ
Յորումտացի գըգուել դարձեալ
Ինձ զովսարակն իմ կորուսեալ :
Ո՞հ հարսնուհիդ բարեաց գուշակ ,
Կեցցես յանկէտ դու պարունակ .
Դու հովուուհեաց ՚ի մէջ հարսանց
Գոս այնքանիցըս գերազանց ,
Որչափ գոհար վարդ կարմրերփեան
Քան ըզծաղիկըս դաշտական ,
Եւ քան զամուլ փայտոս անտառի
Ուրբան ըզքեղ է իւղնձորի :
Յըզեան հրաւեր շուրջ առ դրացիս ,
Գայցեն ուրախ լինել ընդ իս ,
Զօրհներգութեան առեալ նըւագ ,
Զի գտի զօմուեալն իմ զովսարակ :
Բարձեալ ՚ի յուս , ածից յօժար
՚ի տերունին զայն ՚ի տաճար ,
Երփն ՚ի նարօտ ոսկեդիսակ
Գեղապահոյշ ծաղկապըսակ ,
Կեցցէ հաստցին ձօնեալ ՚ի նուէր
Անդ անկորուստ ոչխարակ մեր :

Վ Ր Ա Ց :

ԲԱՄՈՅԱԿԱՆ ԱՌԱԾՆԵՐ

ԱՅՆԱՐՀԱՐԻ մէջ արդեօք քանի՞ հոգի կայ որ
Ճշմարտութեան ետևէ ըլլայ : — Ամէն մարդ պա-
տասխան կուտայ թէ խիստ քիչ : — Ճիշդ համրան
քը ինծմէ կուզես լսել . Մինակ մէկ մարդ մը կայ . . .
Դիտեմոր չես հարցնէր ան մարդուն ովըլլալ .
Վասն զի գուն ինքիրմէր ալ մէկէն կարծեքի կ'էր .
Թաս՝ թէ ան մէկ հոգին գուն պիտի ըլլաս :

Երբոր մէկը քեզի խորհուրդ կը հարցնէ , կար
ծիբեդ զուրցէ համարձակ . բայց ամենեին միտքդ
մի դներ թէ անիկայ քու խորհուրդդ պիտի կա-
տարէ , կամ խրատդ պիտի պահէ : Վասն զի շատ
մարդ խորհուրդ կը հարցնէ՝ միայն անոր համար
որ իր մաքինը աւելի համարձակ ու անվախ կատա-
րէ . թէ որ ուզած խորհուրդը տաս՝ կ'ուրախանայ ,
ու զքեղ նոյն ատենին կը սիրէ , թէպէտ է խոր-
հուրդդ իրեն վասակար ըլլայ . իսկ եթէ չուզած
խորհուրդը տաս , կը բարկանայ , ու ան միջոցն
թերես կը թշնամանայ ալ քեզի հետ , թէպէտ և
ետքը իրաւունք տայ խօսքերուդ :